

սին մէջ կ'ամբիօփեն, հողով կը ծածկեն:

Չեն ըսեր արդեօք որ փորձ, հմուտ ճարտարապետ մ'է որ իրենց կ'առաջնորդէ: Այդ հմուտ ճարտարապետը բնագրումն է:

Հետեւեալն ուրիշ տեղամ:

Հ. Յ. Վ. ԻՍՊԱԿԻՐՏԵՆՅ

Ա Ղ Ա Ի Ն Ի

2

Հիմա որ Աղանի, հազարապետն ու իր աղջիկը քուն կ'ըլլան, յարմար ժամանակն է որ ընթերցողաց քանի մը տեղեկութիւններ տամ, որ անհրաժեշտ պէտք է գիտնան՝ այս ճշմարիտ պատմութիւնը լաւագոյն թափանցելու համար: Ինչուան հիմա ըսածներէս յայտնի եղաւ որ տէլլա Ռէպպիա հազարապետն, Օրսոյի հայրը, սպաննուած մեռեր էր. բայց Գորսիգայի սպանութիւնը Գաղղիոյ մարդասպանութեանց չեն նմանիր, որ թիափարութենէ ազատած մարդիկ արծաթեղէններդ գողնալու համար՝ ապահովագոյն ճամբայ կը սեպեն զքեզ մեռցընելը. հոն թշնամիներէն կը սպաննուի մարդ. բայց շատ առթի մէջ կարելի չէ ըսելը թէ ինչ պատճառաւ թշնամի կ'ունենան Գորսիգայի: Շատ ազգատոհմեր կան որ հին ատենէ 'ի վեր զիրար կ'ատեն, և իրենց սկզբնական ատելութեան պատճառը բոլորովին անյայտ եղած է:

Տէլլա Ռէպպիա հազարապետին ազգատոհմը շատ մը ազգատոհմերու հետ ատելութիւն ունէր, բայց մասնաւորապէս Պարրիչինի ըսուածին հետ. և կ'ըսուէր թէ ԺՁ դարուն ամուսնութեան մը պատճառաւ գժտութիւն ծագելով մէջերնին, Պարրիչինի ցեղէն մէկը ըսպանութիւն ըրեր էր: Ուրիշներն ալ

կ'ըսէին թէ տէլլա Ռէպպիա ցեղէն էր սպաննողը. այսչափ միայն յայտնի է, որ աս երկու տանց մէջ արին թափուած էր: Սակայն արտաքոյ տեղոյն սովորութեան, ուրիշ սպանումներ առաջ չէին եկած ասկից. և պատճառն այն է, որ երկու ցեղերն ալ ճենովայի տէրութենէն միշտ հալածուած ըլլալով, երիտասարդներն օտար երկիր կը փախչէին և ազգատոհմերուն երեսփոխան չէր մնար: Անցեալ դարուն վերջերը՝ տէլլա Ռէպպիա ցեղէն մէկը, որ Նէպպոլոյ տէրութեան ծառայութեան մէջ պաշտօնակալ էր, խաղաբանի մը մէջ վէճ ունենալով ուրիշ գինուորականներու հետ, ասոնք շատ մը նախատական խօսքերէ զատ՝ Գորսիգայի այծարած կանչեցին զինքը: Պաշտօնակալը ձեռքը սուրին տարաւ. բայց իրեք հոգւոյ դէմ մինակ ըլլալով բանը շատ ձախորդ պիտի երթար, թէ որ ուրիշ խաղացող մը վրայ հասած չըլլար և չպաշտպանէր զինքը՝ պոռալով: Ես ալ գորսիգայի եմ: Այս օտարականը Պարրիչինի ցեղէն էր, և չէր ճանչնար զիմացինը: Երբոր իրարու հետ ճանչուորեցան, երկու կողմանէ ալ մեծամեծ քաղաքավարութիւններ և մշտնջենաւոր բարեկամութեան երդմունքներ եղան. որովհետեւ Գորսիգայիք իրենց երկրէն դուրս շուտով կը բարեկամանան իրարու հետ, իսկ իրենց կողմոյն մէջ բոլորովին հակառակն է: Ասոր ըստուգութիւնը նոյն պարագային մէջ ալ տեսնուեցաւ. տէլլա Ռէպպիան և Պարրիչինի մտերիմ բարեկամ մնացին իտալիոյ մէջ. իսկ Գորսիգա դառնալնէն վերջը, շատ ցանցաւ կը տեսնուէին իրարու հետ, թէպէտ նոյն գեղը կը բնակէին. և մեռնելէն վերջը գիտցողները զուրցեցին որ հինգ վեց տարիէ 'ի վեր իրարու բարև չէին տուած: Իրենց զաւակներն ալ իրարմէ հեռու կեցան. Կիլիֆուչիոյ, Օրսոյի հայրը, գինուորական կենաց մէջ մտաւ. իսկ Կուխիէ Պարրիչինի՝ փաստաբան եղաւ: Երբոր երկուքն ալ ընտանեաց գլուխ եղան, զրեթէ բնաւ չտեսնուեցան իրարու

հետ, և իրարու վրայօք չէին խօսէր. արդէն արուեստով ալ բոլորովին կը պանազանէին իրարմէ:

Սակայն օր մը, 1809 ին, կուխտիչէ Պասգիա քաղաքին մէջ լրագրի մը մէջ կարդալով, որ կիլիֆուչիոյ հարիւրապետը պատուոյ նշան առած էր, ուրիշներու առջև ըսաւ որ չէր զարմանար այս բանիս վրայ, որովհետեւ * * * զօրավարն՝ տէլլա Ռէպպիա ազգատոհմին պաշտպանն էր: Այս խօսքը կիլիֆուչիոյի աւանջն հասուցին վեննա. անիկայ ալ գորսիգացոյ մը ըսաւ որ հայրենիքը դարձած միջոցը՝ շատ հարուստ պիտի գտնար զկուխտիչէ, որովհետեւ կորսընցուցած դատաստաններէն աւելի ստակ կը շահէր քան թէ յաղթածներէն: Պարրիչինի փաստաբանը լսեց այս երգիծաբանութիւնը և չկրցաւ մոռնալ: 1812 ին, ետևէ եղաւ իր գեղին գեղապետ դրուելու, և շատ յոյս ունէր որ կը յաջողի. բայց * * * զօրավարը կիլիֆուչիոյի կնոջ մէկ ազգականն առաջարկեց թրդութով ընդհանրական քաղաքապետին, և խնդիրըր մէկէն կատարուեցաւ: Պարրիչինի հաստատ միտքը դրաւ որ կիլիֆուչիոյի հնարքովը բանը փոխուեցաւ: 1814 ին, Նաբոլէոն կայսրութենէ ինկածին պէս՝ զօրավարին ընտրածն իբրև Պոնաբարդի կուսակից պաշտօնէն վարձգուեցաւ, ու տեղը Պարրիչինի անցաւ: Անիկայ ալ վար ինկաւ Հարիւր-աւուրց միջոցը. բայց այն մրկալից օրերէն ետքը, փառաւոր հանդիսիւ գեղապետութեան կնիքն ու քաղաքական արձանագրութիւնները նորէն առաւ:

Այս միջոցէն սկսեալ՝ աղէկ աստղ ունեցաւ Պարրիչինի. և միակերպ սուտ ամբաստանութիւններով կը նեղէր տէլլա Ռէպպիա հազարապետը, որուն կէս թողակ կապուած ըլլալով Բիէդրանէրա քաշուած կ'ապրէր. երբեմն տոյժ կը պահանջէր անկէ՝ ըսելով թէ ձին գեղապետին պարտիզին վնաս տուեր էր. երբեմն ալ եկեղեցւոյն յատակը նորոգելու պատճառանքով՝ այն կոտորած գերեզմանաքարերը վերցընել կու տար, որոնց վրայ տէլլա Ռէպպիա ցեղին

ազգանշանները կային: Թէ որ այծերը հազարապետին պարտիզին մատղաշ տունկերն ուտէին, գեղապետը կենդանեաց տէրերուն պաշտպան կ'ըլլար: Հետզհետէ ան համեմատաբար որուն յանձնուած էր Բիէդրանէրայի թղթատարութեան արկղիկը, և գիւղային պահապանն՝ որ անդամահատ ծեր գինուոր մըն էր, երկուքն ալ տէլլա Ռէպպիաներուն մարդիկն ըլլալով՝ պաշտօնէ ինկան, և Պարրիչինի կողմին մարդիկ տեղերնին յաջորդեցին:

Հազարապետին կնոջ մահն հասաւ մեռաւ, և մեռնելէն առաջ իմացուց որ կ'ուզէր այն պղտիկ անտառին մէջ թաղուիլ, ուր կենդանութեանն ատեն կ'ախորժէր պտրտիլ: Գեղապետը մէկէն իմաց տուաւ որ գեղին գերեզմանատունը թաղուի, որովհետեւ ինքն իշխանութիւն չունէր առանձին թաղման մը թոյլ տալու: Հազարապետը կրակ կրտրած՝ իմացուց որ մինչև որ հրամանը գայ, կնիկն ուզած տեղը պիտի թաղուէր, և հոն փոսը բանալ տուաւ: Գեղապետն ալ գեղին գերեզմանատեղոյն մէջ փոս բանալ տուաւ, և գիւղական հսկողութեան ձիաւոր զինուորները կանչեց, որպէս զի՝ կ'ըսէր՝ օրէնքը յաղթէ: Թաղման օրը երկու կողման մարդիկն իրարու առջև ելան, և վախ կար որ յարձակմունք մը ըլլայ տէլլա Ռէպպիա տիկնոջ դիակն յափշտակելու համար: Քառասունի չափ աղէկ մը զինեալ գեղացիներ, զորոնք մեռելոյն ազգականները բերեր էին, ստիպեցին ժողովրդապետն եկեղեցիէն դուրս ելլելու միջոցը՝ որ անտառին ճամբան բռնէ. մէկալ կողմէն ալ՝ գեղապետն, իր երկու որդիքը, իրենց կողմնակիցներն և յիշեալ ձիաւոր զինուորքը վրայ հասան՝ դէմ կենալու համար: Երբոր գեղապետը բռնադատեց և ուզեց որ յուղարկաւորքն ետ դառնան, սպառնալեաց և կրքի աղաղակներ բարձրացան օդուն մէջ. իր հակառակորդներն աւելի բազմաթիւ էին և միտքերնին դրած էին կապերնին առաջ տանիլ: Քանի մը հոգի հրացաններն լեցուցին,

ինչուան նաև կ'ըսուի թէ հովիւ մը զէնքը գեղապետին վրայ շտկեց . բայց հազարապետը վեր վերուց անոր հրացանն ու ըսաւ . Ոչ որ առանց իմ հրամանիս պարպէ հրացանը : Գեղապետին աչքը վախնալով , ետ քաշուեցաւ իրեն հետևորդաց հետ . ան ատեն յուղարկաւորութիւնը ճամբայ ելաւ , և կամաւ երկայն ճամբան բռնեց՝ որպէս զի գեղապետին տանն առջևէն անցնի : Հոն տեղ՝ անմտին մէկն որ յուղարկաւորաց մէջ եկեր մտեր էր , խելքը փչեց կեցցէ կայսր պողոսց . երկու իրեք հոգի պատասխանեցին ասոր , և տէլլա Ռէպպիաներուն մարդիկն երթալով բռնկելով՝ ուղեցին գեղապետին մէկ եզն սպաննել , որ դիպուածով ճամբանին կ'արդիւէր : Բարեբաղդաբար հազարապետն արդիւեց այս բռնութիւնը :

Մէկէն գեղապետը գրեց մեծ քաղաքապետին որ աստուածային ու մարդկային օրէնքներն ոտքի տակ առնուեր էին , իր վեհափառութիւնն անարգուեր էր , և թէ տէլլա Ռէպպիա հազարապետը պոնաբարդեան դաւակցութեան մը գլուխ կեցած էր՝ թագաւորութեան ժառանգութիւնը փոխել տալու և զքաղաքացիս իրարու հետ ձգելու դիտմամբ : Այս ամբաստանութիւնը չափազանց ըլլալով՝ հետևանք չունեցաւ . հազարապետն ալ իրեն կողմանէ մեծ քաղաքապետին և թագաւորական գործակալին գրեց իմացուց բանը . և զօրաւոր ազգականներու պաշտպանութեամբ՝ գեղապետին դիտաւորութիւնը պարապ ելաւ , տէլլա Ռէպպիա տիկնոջ դիակն անտառին մէջ մնաց , և կեցցէ կայսրն պողոսցողը մինակ տասնըհինգ օրուան բանտի դատապարտուեցաւ :

Պարրիչինի փաստաբանը զայրացած՝ ուրիշ զէնք ձեռք առաւ . հին արձանագիր մը դուրս հանելով՝ ուզեց յափշտակել հազարապետին ձեռքէն ջրոյ վտակ մը որ ջաղացք մը կը դարձընէր : Դատաստանը տարի մը տևելէն ետքը երբոր վճիռը պիտի դուրս ելլէր , և հաւանականաբար հազարապետին կողմը , Պարրիչինի թագաւորական գործակա-

լին ձեռքը նամակ մը յանձնեց , Ակոսգինի անուամբ հուշակաւոր աւազակէ մը գրուած , որուն մէջ մահ և կրակ կը սպառնար գեղապետին՝ թէ որ իր պահանջմունքէն ետ չկենար : Գեղապետն ասով կը յուսար ատեանը հազարապետին դէմ գրգռել , բայց նոյն միջոցին Ակոսգինի նամակ մը գրեց թագաւորական գործակալին՝ ծանուցանելով որ սուտ էր իրեն անունով գրուած նամակը , և « թէ որ գտնամ այս խարէութիւնն ընողը , կ'աւելցընէր , վրէժս պիտի առնեմ » : Ասով յայտնի եղաւ որ Ակոսգինին չէր նամակը գրողը . տէլլա Ռէպպիաները զՊարրիչինիները կ'ամբաստանէին , ասոնք ալ զանոնք . երկու կողմէն սպառնալեաց ձայներ կը բարձրանային , և դատաւորք չէին կըրնար յանցաւորն որոշել :

Այս միջոցին կիրթուչիոյ հազարապետն սպաննուեցաւ . և դատաստանին առջև հետևեալ կերպով սպանութեան պարագաները պատմուեցան : 18 . տարւոյն օգոստոսի 2 ին , իրիկուան մութ ատեն՝ կին մը որ ցորեն կը բերէր Բիէզրանէրա , ետևէ ետև երկու հրացանի պարպուելու ձայն լսեց , որ արձրկուած էին խոր ճամբէ մը , և հարիւր յիսուն քայլ էր իրմէն հեռաւորութիւնը : Անմիջապէս վերջը մարդ մը տեսաւ որ վազելով այգիներու մէջ փախաւ ու դէպ 'ի գեղը կ'երթար : Այս մարդը մէկ վայրկեան մը կեցաւ ու ետ դարձաւ նայեցաւ . բայց հեռաւորութենէն չըկրցաւ Բիէզրի կինն որոշել անոր դէմքը , թող որ բերանը որթի տերև մը ունէր որով գրեթէ բոլոր երեսը ծածկուած էր : Յիշեալ անձը ձեռքովը նըշան մը ըրաւ ընկերովը զոր վկայն տեսած չէր , ետքը այգիներուն մէջ աներևոյթ եղաւ :

Բիէզրի կնիկը ձգեց բեռը՝ վազեց սպանութեան տեղը , և գտաւ տէլլա Ռէպպիա հազարապետն արեան մէջ թաթխուած՝ ընդունած երկու հարուածներէն , բայց դեռ կենդանի : Խեղճը կերկիրաձայն կը պատերազմէր մահուան հետ , բայց բառ մը չէր կրնար

արտաբերել. այս պարագան ճշմարիտ սեպեցին բժիշկները, քննելով որ վէրքերը թոքին հանդիպած էին: Կինը վեր վերուց զինքն ու հարցմունքներ ըրաւ. հոգեւորը կ'ուզէր խօսիլ, բայց չէր կրնար հասկըցընել միտքը. և որովհետև կը ջանար ձեռքը գրպանը խօթել, կինն աճապարեց ու հանեց հոնկէ գրապանակն ու ձեռքը տուաւ. վիրաւորեալն առաւ լարինն ու ջանաց գրել և յաջողեցաւ ալ մեծաւ դժուարութեամբ. բայց վկան կարդալ չգիտնալով՝ չհասկըցաւ գրած տառերը: Հազարապետն ոգեսպառ՝ Բիէդրի կնոջ ձեռքը թողուց գրապանակը, ուժով մը սխմելով զայն և արտաքոյ կարգի նայուածքով մը անոր նայելով, իբրև թէ ուզէր ըսել թէ սպանչիս անունն է գրածս:

Բիէդրի կինը գեղ դառնալու միջոցը՝ Պարրիչինի գեղապետին հանդիպեցաւ, որ իր վինչէնդէլլոյ որդւոյն հետ էր. և գիշեր էր: Պատմեց կինը տեսածը. գեղապետն առաւ ձեռքէն գրապանակն ու պալատը վազեց՝ պաշտօնական ըզգեստն հագնելու և հետը քարտուղարն ու զինուորներն առնելու: Մագդաղինէ Բիէդրի վինչէնդէլլոյի հետ մինակ մնալով, առաջարկեց անոր որ երթան օգնեն հազարապետին, յուսալով որ դեռ ողջ էր. բայց վինչէնդէլլոյ պատասխանեց որ եթէ այսպիսի վայրկենի մը մէջ անանկ մարդու մը քոֆն երթար՝ որ իր ազգատոհմին մահացու թշնամին եղած էր, մէկէն իբրև անոր մարդասպանը կ'ամբաստանուէր: Քիչ ատենէն գեղապետը վրայ հասաւ, հազարապետը մեռած գտաւ, դիակը վերցընել տուաւ, և դէպքին արձանագրութիւնը յօրինեց:

Պարրիչինի թէպէտ և այլայլած, մէկէն հազարապետին գրապանակին վրայ կնիքը դրաւ, և ձեռքն եղած քննութիւնները զանց չըրաւ. բայց էական բան մը դուրս չելաւ: Երբոր մասնաւոր զրկուած դատաւորն եկաւ, բացին գրապանակը. և արիւնացայտ երեսի մը վրայ քանի մը տառեր գրուած տեսան. Ակոս.

դի... որով դատաւորը յայտնի միտքը դրաւ որ Ակոսդինի էր մարդասպանը: Սակայն Աղաւնի տէլլա Ռէպպիա, սպանելոյն աղջիկը, ուզեց քննել գրապանակը, և երկար ժամանակ թղթատելէն վերջը, աղաղակեց՝ մատովն զգեղապետը ցուցընելով. Ահաւաղիկ ատիկայ է ըսպաննողը: Եւ սկսաւ պատմել որ քանի մը օր առաջ հայրը նամակ մը ընդունած ըլլալով իր որդիէն, այրեր էր զայն, բայց առաջ գրապանակին մէջ գրեր էր Օրսոյի հասցէն, որ փոխած էր իր զօրատեղին: Իսկ արդ այս հասցէն չէր դտնուէր գրապանակին մէջ, և Աղաւնի կը հետեցընէր որ գեղապետը պատուեր էր զայն, ուր անտարակոյս հայրն իր սպանչին անունն ալ գրած էր, և թէ անոր տեղը գեղապետն Ակոսդինիի անունը գրեր էր: Դատաւորն իրօք տեսաւ որ թուղթ մը կը պակսէր ըսած տեղը. բայց ետքը դիտեց տեսաւ որ ուրիշ տեղեր ալ թղթեր կը պակսէին, և վկաներ ըսին որ հազարապետը սովորութիւն ունէր գրապանակին թղթերն ասանկ պատուելու՝ երբոր սիկարը կ'ուզէր վառել. որով հաւանական կրնար ըլլալ որ անուշադրութեամբ գրուած հասցէն ալ պատուած ըլլար: Ասկէ զատ, ըսուեցաւ որ գեղապետը գրապանակն առած միջոցը՝ մթուն պատճառաւ չէր կրնար կարդացած ըլլալ. և թէ բնաւ տեղ մը կանկ առած չէր պալատը մտնալէն առաջ, և զինուորաց գլխաւորն հետը մէկտեղ տուն մը տներ էր, և տեսեր էր անոր ճրագ վառելն, զգրապանակը պահարանի մը մէջ դնելն ու կնիքելը:

Երբոր զինուորաց գլխաւորը վկայութիւնը ընդունց, Աղաւնի ինքիրմէն դուրս ելած ոտքն ինկաւ և երգմամբ կը պաղատէր որ խոստովանի թէ արդեօք կտոր մը ատեն մինակ թողուցեր էր զգեղապետը: Զինուորականը քիչ մը տարակուսելէ վերջը՝ աղջկան այլայլութենէն գորոված, վկայեց որ մօտի սենեակը գացեր էր թերթ մը թուղթ բերելու, բայց վայրկեան մըն ալ չէր ուշացած, և նոյն միջոցին որ ինքը շօշա-

փերով մթուն մէջ կը փնտուէր թուղ-
թը՝ գեղապետը միշտ հետը կը խօսէր :
Բաց ասկէ՝ կը վկայէր որ 'ի դարձին
նոյն տեղը գտեր էր զարիւնտոտգ գրա-
պանակն , ուր նետեր էր զանիկայ գե-
ղապետը :

Պարրիչինի մեծաւ հանդարտու-
թեամբ պատասխան տուաւ . ըսաւ որ
չէր մեղադրէր տէլլա Ռէպպիա օրիոր-
դին զայրոյթը , և ընդ հակառակն յանձն
կ'առնէր ինքզինքն արդարացընելու :
Ճրցուց որ այն իրիկունն ինքը գեղն էր .
և Վինչէնդէլլոյ որդին իրեն հետ տանը
դրան առջևն էր սպանութեան միջոցը .
իսկ Օուլանտուչիոյ՝ միւս որդին՝ ջերմէ
բռնուած , անկողնէն բնաւ չէր ելած :
Տանը բոլոր հրացանները դուրս հանեց ,
որոնց և ոչ մէկը նոր պարպուած էր .
իսկ գրապանակին գալով , ըսաւ որ փու-
թացեր էր կնքել ու իր փոխանորդին
ձեռքն յանձնել զանիկայ , գուշակելով
որ հազարապետին հետ ունեցած թշնա-
մութեանը պատճառաւ կրնար կասկած
էյնալ իր վրայ : Հուակ ուրեմն յիշեց որ
Ակոսդինի մահ սպառնացեր էր որուն
որ իր անունովը թուղթ գրած էր , և
թէ անշուշտ հազարապետին վրայ կաս-
կածի գացած ըլլալով սպաններ էր :

Տէլլա Ռէպպիա հազարապետին մա-
հուրնէն հինգ օր վերջը՝ Ակոսդինի զի-
նուորաց պզտի խմբէ մը պաշարուելով ,
զէկըր ձեռքը շունչը տուաւ : Վրան Ա-
ղաւնիի թուղթ մը գտան , որուն մէջ
կ'երգուրնցընէր զաւագակն որ յայտնէր
թէ ինքն էր արդեօք թէ չէ մարդասպա-
նը : Ակոսդինի պատասխանած ըլլալով
այս թղթին , շատերն հետեցուցին որ
սիրտ չէր ըրած աղջրկանն ըսելու որ
ինքն էր հօրը կեանքն առնողը : Սակայն
այն մարդիկն որ Ակոսդինիի բնաւորու-
թիւնն աղէկ կը ճանչնային , ցած ձայ-
նով կ'ըսէին՝ որ եթէ ինքն ըրած ըլլար
այդ սպանութիւնը , փոխանակ լռելու
կը պարծենար : Ռւրիչ աւագակ մ'ալ ,
որ Պրանտուլաչիոյ կը կոչուէր , գրով
ժանոյց Աղաւնիի որ իր պատուոյն վրայ
երգուրննալով կը յայտնէր իր ընկերոջ
անմեղութիւնը . բայց իր միակ պատ-

ճառն այն էր՝ որ Ակոսդինի բնաւ ը-
սած չէր իրեն որ հազարապետին վրայ
կասկածած ըլլայ :

Հետեանք : Պարրիչինիներն անպարտ
ելան . դատաւորը գովեստներ տուաւ
գեղապետին , և գեղապետն ալ այս առ-
թիւ ետ կեցաւ ջրոյ վտակին վրայ ըրած
պահանջմունքէն :

Աղաւնի պալլադա մը յանկարծա-
խօսեց հօրը դիակին վրայ՝ բարեկամաց
ներկայութեանն առջև . անոր մէջ Պար-
րիչինիներուն դէմ ունեցած բոլոր ա-
տելութիւնը դուրս հանեց և յայտնա-
պէս սպանիչ կոչեց զանոնք , միանգա-
մայն եղբօրը վրէժխնդրութիւնը կը
սպառնար անոնց : Այս այն պալլադան
էր , զոր նաւաստին Լիւդիայի առջև
կ'երգէր . աշխարհք ամէն գիտէր զայն
Գորսիգայի մէջ : Երբոր հօրը մահը լսեց
Օրսոյ , որ այն միջոցին հիւսիսային Գաղ-
ղիա կը գտնուէր , առժամանակեայ
հրաժեշտ մը խնդրեց , բայց չկրցաւ
ձեռք ձգել : Սկզբան քրոջմէն թուղթ
մը առնելով՝ Պարրիչինի ազգատոհմն
յանցաւոր սեպեց . ետքը դատաստա-
նական քննութեան ամէն թղթերուն
օրինակն ընդունելով և դատաւորէն ալ
մասնաւոր նամակ մը , գրեթէ բոլորու-
վին համոզուեցաւ որ Ակոսդինի էր մե-
ղապարտը : Ամէն իրեք ամիսը մէկ մը
Աղաւնի թուղթ կը գրէր իրեն և կը
կրկնէր իր կասկածներն՝ զորոնք ինքը
հաւաստիք կ'անուանէր : Օրսոյ թէպէտ
չէր հաւտար , բայց գորսիգացի արիւնն
երակներուն մէջ կը բորբոքէր , և եր-
բեմն քիչ կը մնար որ իր քրոջ կարծիքէն
ըլլար : Հանդերձ այսու՝ ամէն անգամ
որ կը պատասխանէր Աղաւնիի՝ կ'ըսէր
թէ իրեն բերած պատճառներն հաս-
տատուն հիմ մը չունէին և հետևաբար
հաւատք ընծայել չէր ըլլար անոնց . և
կ'արգիլէր որ այն նիւթին վրայօք մէկ
մ'ալ չգրէ իրեն . բայց 'ի զուր : Այս
կերպով երկու տարի անցնելէն վերջը ,
Օրսոյ կէս թոշակով հրաժեշտ ընդու-
նեցաւ և դարձաւ իր հայրենիքը , ոչ թէ
վրէժ առնելու դիտմամբ անոնցմէ՝ որ
ինքը միտքը անմեղ գրած էր , հապա-

իր քոյրն ամուսնացընելու համար և իր պզտիկ ստացուածքները ծախելու, թէ որ կարենար անոնցով այնչափ ստակ ձեռք ձգել՝ որ կարենար ցամաք երկիր ապրիլ :

Շարունակութիւնը գալ յերրով :

ՄԷՐԻՄԷ

Տեսիլք կոյումբուսի :

Երկու օր անցեր էր. զինուորներն յուսահատ և երեսնին կախած՝ սուրը ձեռուրնին, ցուցընելով կոյումբուսի անեզր ծովը՝ կը կանչէին. կամ ցամաք, կամ մահ : Բայց զիւցազնն հանդարտ, և ականջ դնելով երկնից ներդաշնակութեանը՝ կ'ըսէր իրենց, հաւատալով հանճարոյն զօրութեանը. Բարեկամք, օր մը, օր մ'ալ միայն :

Օր մը, ո՛վ իմ բարեկամներս. քիչ ատենէն արշալոյսն պիտի ծնանի. թողէք իմ վերջին նայուածքներուս որ տեսնեն անգամ մըն ալ զարևը. ինչ գեղեցիկ պիտի գտնեմ. վաղը ալ չեմ մեռնիր : Իմ աճեցուն համբաւոյս խանձարուրը՝ աշխարհ մը պիտի ըլլայ :

Օրն ծնած ատեն իր լոյսը չիմարեր. թողէք որ ես ալ իրեն պէս իմ ընթացքս կատարեմ : Ո՛չ, ես չեմ կրնար մեռնիլ. աշխարհ մը կը սպասէ ինձի. այն աշխարհը մտ է մեզի. ահաւասիկ, հոն է. կ'երդնում ամէն տեսած բանիս վրայ, կ'երդնում բովանդակ բնութեան վրայ, թունդ ելած սրտիս վրայ՝ որ կը զգայ զայն :

Կ'երդնում յերկինս այս՝ որ լի են անոր ներկայութեամբը. ՚ի տիեզերական երգաբանութիւնն, յանհուն նուագակցութիւնն՝ ուր կը պակսի արարածոց ձայներէն մէկն. կ'երդնում յԱստուածն՝ որ կատարեց իրեն գործըր, և միայն երես մը բացաւ մեր աչքին առջև այն զրքին՝ ուր իր անունը զրոշմուած է :

Այո՛. թէ որ ինքն ուրիշ երկինքներ ստեղծեց, կայ նաև ուրիշ երկիր մ'ալ. կոյր և անապատ ծովուն վրայ միթէ փուճ տեղ վառած է այնչափ անհամար ջահեր. կան կան բաց աչքեր այս գեղանշոյլ արփիններուն նայող. մէկ քանի մոզական աշխարհքներ հոս զետեղելու համար՝ ինքն այս չքնաղ խորանները հաստատած է :

Ո՛վ այսչափ նախագուշակեալ աշխարհ, որ թերևս մեր մօտիկութիւնը կ'իմանաս. ո՛վ, որուն գեղեցկութիւնը ինձի կը սկսի երևիլ քու աչքերուդ փայլփրլոյլ արփիններուն գեղեցկութեանը մէջ, ընդունէ՞ զմեզ քու ծոցդ, թող որ ափանցդ վրայ մեր վիշտերը մոռնանք, ինչպէս երջանիկ հրաւիրեալներ բազմապայծառ ինչոյից վրայ :

Երևցիր ուրիշ անգամներու պէս, երբ բոցեղէն անուրջներ իբրև երկնաւոր ձայն մը կը սահէին մատաղ հոգւոյս վրայէն. երբ կը յայտնէիր ինձի դեռ կուսական գեղեցկութիւնդ, երբ կը տեսնէի հեռուանց քու հովիտներուդ պարզուածքը և հսկայընթաց գետերդ՝ որոնց չքեղ ջրերն ոսկեհատիկ աւազնեբու վրայ կը խաղային :

Քու եզերքներդ պիտի հարստացընեմ Եւրոպիոյ, Ափրիկէի և այգածին Հնդկաց պարգևներովը. մեր ժողովուրդները քեզի հետ պիտի խնամենան, և կրօնքն, այն պահապան հրեշտակն՝ որ զերկիր սփոփելու համար յերկնից կը պանդխտանայ, իր գրկին մէջ զմեզ պիտի միացընէ :

Խորախոյս առէք, բարեկամք իմ. այս հրեշտակս՝ որ իմ աստղս է՝ կը լուսաւորէ հանճարս և կ'ուղղէ առազաստներս. կրօնքն է՝ որ զիս հոս բերաւ, ինքն է որ հեռաւոր ափունքներ կը մղէ զիս, ինքն կը թիափարէ մեզի հետ այս ջրեղէն դաշտերուն վրայ, վասն զի ինքն իսկ ուրիշ աշխարհք մը կը փնտռէ :

Երբեմն մտածկոտ՝ ծովեզերքը թափառելով՝ նախանձու և սիրոյ աչքերով անամպ երկնքի մը մէջէն օրավար արեգական ետևէն կ'երթայի օտար ափանց վրայ :